

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Հ Ա Ն Դ Է Ս Ը Մ Ս Օ Ր Ե Ը Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Խմբագրութեամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆՈՒՑ

ԱՐՏՕՆԱՏԷՐ

Պ. Ա. Տ Ր Ո Ւ Ն Ի

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ — ԹԻԻ 5

1888 ՄՍՅԻՍ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Փնջի մ'առքիւ զոր ուսանողք ոմանք կը նուիրելին ինձ առա-
ւօտ մի (.,.,.) — Միամտութիւն եւ կեղծիք. Առակ (Գ. Վ.)

— Ընդ անհունութիւն (Տ. Ք.) — Ջուր (Տ. Վ.)

— Հողմունք եւ օղային հասանքներ (Լ. Տ.)


— Այլ եւ այլք : —

Կ. Պ Ո Լ Ի Ս

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ

1888

1875
1876
1877
1878
1879
1880
1881
1882
1883
1884
1885
1886
1887
1888
1889
1890
1891
1892
1893
1894
1895
1896
1897
1898
1899
1900



ՊԱՅՄԱՆՔ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ

Մայրաքաղաքիս նամար տարեկան կանխիկ դՂ. 12
 Գաւառաց » » » » 15

ՄԼՆ մի բերքն ձեռքէ կը վաճառուի ի Պոլիս, Պահճէ
 գաբու, ջրավաճառ, Պողոս եւ Յակոբ աղայից խա-
 նութները, նաեւ գրավաճառ եւ բոքավաճառ Պ.
 Զարև Թորոսեանի քով, ի գին փրյ. 50

Գաւառներէն դրամի տեղ նամակադրոշմ եւս կ'ընդունուի :

Նամակ կամ ո եւ է գրութիւն պետք է ուղղել առ
 Խմբագրութիւն Կրթարան Հանդիսի, Պերպերեան տպարան,
 Էսկի Զապրիէ ճատտուսի, քիւ 65, ի Պոլիս :
 Թղթատարի ծախքը չվճարուած նամակ ջրնդունուի :

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՏԱՐԻ Ա .

1888

ՄԱՅԻՍ

ՓՆՋԻ Մ'ԱՌԹԻԻ ԶՈՐ ՈՒՍՈՆՈՂՔ ՈՄՆՔԻ ԿԸ ՆՈՒՐԷԻՆ ԻՆՉ
ԱՌՆՈՑ ՄԻ

Խընդի արտօսը ի հոգւոյ ընդունիմ ձեր այդ պըսակ ,
Որոյ հազիւ կըրկինն է մատաղատի ձեր հասակ .
Եւ ի՛նչ անոյչ ծաղիկներ , և ի՛նչ անոյչ դոցա բոյր .
Գարունն է որ ինձ ձօնէ իւր սէր , զըզուանք և համբոյր .
Գարուն՝ որոյ այնչափ պէտք ունի այս սիրտ թարչամած
Զոր տարաժամ պատեցին ձիւն և ձմեռ միգամած .
Գարուն՝ զոր այնչափ սիրեմ , առանց որոյ մըշտատեւ
Խաւար է ինձ այս աշխարհ , հոգիս՝ թռչուն մի անթեւ .
Շնորհակալ եմ ի ձէնջ : Անշուշտ երբեմըն տեսաք
Թէ բաղձանքով դիտէի մի փունջ , ծաղիկ կամ պըսակ ,
Թէ սիրէի թոյր և բոյր զոր տարածէ ամ նորոգ ,
Թէ պաշտէի աւօտին ցօղն ու տարափ լուսոռոգ ,
Թէ տըխուր բան մը կար յիս , թէեւ երբեմըն զըւարթ ,
Երբ չունէի շուրջ զինեւ ոչ մի դաւար , ոչ մի վարդ .
Եւ փութացիք դուք այժմիկ տալ ինձ այդ փունջ թանկագին ,
Եւ այդ փնջին հետ նորոգ կեանք և դարուն իմ սըրտին .

Շնորհակալ եմ ի ձէնջ , սուրբ հոգիներ խանդակաթ ,
 Ժպիտ ի դէմս լուսերես և մանկութիւն ի ճակատ :
 Երկար լինին ձեր օրեր և լի անեղծ բերկրութեամբ .
 Բնաւ երջանիկ ձեր գլխոյն չը պատահէ սըգոյ ամպ .
 Կապոյտ երկին այս կենաց լինի ձեզ միշտ լուսավառ .
 Դալարեաց մէջ արկանէք միշտ ձեր ուղւոյն տաղաւար :
 Երգեն թըռչունք ցանգ զըւարթ վերեւ ձեր լոյս սընարին .
 ԶԱստուած երբեմն տեսնել չը լինի ձեզ դըժուարին .
 Ամենայն ինչ ժըպտի ձեզ , յաջողութիւն , երկին , փառք ,
 Սէր , յոյս , երազ , քաղցրութիւն , առողջութիւն մի անախտ ,
 Ծով , ծաղիկ , ծառ , լոյս , արեւ , սար , լեռ , ծործոր դա-
 րաւանդ .

Շնորհակալ եմ ի ձէնջ , օրհնեալ լերուք մանաւանդ :

ՄԻԱՄՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԵՂՄԻՔ

Ա Ռ Ա Կ

Վառեակ մի անփորձ եւ մատաղատի
 Հաւնոցէն հեռի կելնէ պտոյտի .
 Իւր ծննդավայրէն հեռի մեկուսի
 Հանդիպի յանկարծ մի ծեր աղուխի :
 Երկիւղ եւ սոսկումն զինքն պաշարէն
 Ի տես թղնամւոյն վայրագ անօրէն .
 Աղուես մօտելով՝ իսկոյն կ'իմանայ
 Թէ ի՛նչ վիճակի ենթարկեայ է նա .
 « Օրիորդ , կ'ըստ , ինչո՞ւ դու այդպէս
 « Խըռովիս յուգիս իմ հեզ երեսես :
 « Ես կարծածըդ ջեմ քեւ նոցա նման .
 « Սակայն ես գանոնք կ'ատեմ յախտեան :
 « Իմ սկզբունք միայն են սեր միութիւն
 « Զոր միշտ քաքոգեմ ի յուր ամենուն .
 « Ոչ ոք աւնկըն դնէ եւ ստեպ նախճիրք

« Ձե՛ն պակաս ձեր մեջ՝ յագեցնելու կիրք :
 « Այս գիշեր իսկ՝ մի խումբ ասպատակաց
 « Ձեր վրայ յարձակիլ են պատրաստուած :
 « Նոյն հետայն անկայ յուղի փութապէս՝
 « Ազգ առնել փրկել այս վըտանգէն զձեզ :
 « Օ՛ն, ձեր իշխաններ կ'ուզեմ ես տեսնել
 « Այս գիշեր ամէն միջոց ձեռք առնել : »
 Միամիտ վառեակն առաջնորդ եղաւ ,
 կորցստի ուղին անճամբ ցոյց տրեաւ .
 Հաւնոցին դըրունք ջլին բընաւ փակ ,
 Աղուէս հոն մըտաւ արձակ համարձակ :
 Անպայման կերպով կոտորած սկսաւ .
 Մեր վառեակն առաջ , սքաղաղ , ճետ , հաւ .
 Ամլերն անտրտունջ ընտիրքսի ափեր
 Իւրեանց անմտութիւն գընացին քաւել :

Ձեզ միշտ կրկնած եմ . « Անոյշ չըլլար սոխ .
 Ի սէր չը փոխուիր մի դարաւոր ոխ : »

Արեւ Արեւ

Գ. Վ.

ԸՆԴ ԵՆՀՈՒՆՈՒԹԻՒՒՆ

Պայծառ ու խաղաղ գիշեր մը , կարճով էք ցոյց տալ երկնային կամարին վրայ մի կէտ՝ յորում մեր ականողիք չտեսնեն մի աստղ , ուր անջրպետին թաւչեայ սեւութիւնն չունենայ մի բեկբեկ փայլ , մի ազօտ նշոյլ , մի հիւլէ այն աղամանդեայ փողոյն՝ զոր ձեռն Արարչին սերմանած է երկնից հաստատութեան վրայ՝ որ մեզ չյայտնէ մի աստեղ նախագիծն կամ մի արեգական սաղմն :

Դիտեմք ուշի ուշով անհունութեան մի անկիւնն՝ որոյ շրջագիծն լինի սահմանաւոր . ամիտիեմք զայդ մեր մտաց մէջ և ըստ տեսութեան աչաց ենթադրեմք անդ անասպատ

և դատարկ, մինչ շուրջ զնովուս կը փայլին համաստեղութիւնք, մոլորակք, հաստատուն աստեղք, միգամածք, ծիր կաթինն և համայն լուսաւորք աստեղային տիեզերաց : Ուղղեմք դէպ յայդ կէտ աստեղադիտական միջակ դիտակ մը, յանկարծ հեռադիտին պարունակութեան մէջ կը խռնին կայծեր . երկնից այդ մասին մէջ, ուր մեր աչիւունք ոչինչ կը նշմարէին յառաջագոյն, կը փողփողին անհամար աստեղք, ոմանք տժգոյն, տմոյն, այլք սսիեղէն և կապուտագոյն, կանաչ և բոցագոյն : Սքանչելի տեսարան մը, հմայութիւն մ'է դա : Յակամայս հայեացքդ կը բառնաս այն հիանալի նպատակէն, պարզ աչօք կը ջանաս երկնից այդ անկեան խորին խաւարն թափանցել : Ոչինչ . . . : Ըստ կարելւոյն, տեսողական ծառագայթի մը մէջ կը կեդրոնացնես թափանցման բոլոր զօրութիւնդ . կամաց ազդեցութեամբ, աչացդ բիբը դողցես կը տասնապատկէ իւր կարողութիւնն, այլ ի զուր, քօղն չպատառիր : Եւ երբ կը տարակուսիս դեռ իրականութեան վրայ, վերստին հեռադիտին կը մերձենաս . մի նոր երկնային դաշտ կը տարածի սլուցեալ աչացդ առջև . կ'երեւին գունդագունդ արեգակունք, բոյլք բոյլք աստեղաց և այդ հիանալի շրջապատներն կը փոփոխի անդադար, անվերջ, յամբ, վեհաշուք, անսկիզբն և անվախճան :

Սակայն հաշուել փորձած են այդ կայծերն, լուսաւոր աշխարհներն, որոց լոյսն դարուց կը կարօտի մեզ հասնելու համար և ոյց իւրաքանչիւրն է անաարակոյս կեդրոն մէն մի դրոսքեան : Երկնային վիճակագրութեամբ համրած են առաւել քան հարիւր միլիոն աստղեր :

Պատահմամբ, բիւրաւոր տիեզերաց մէջն դիտեմք հեռադիտիւ միայն տեսանելի երկու աստղեր . երկուորեակք լինել կը թուին դոքա . զի զայնս ի միմեանց անջատող միջոյն նշմարելի չէ . հազիւ իմն մաղի մը չափ հեռաստեղութիւն ունենալ կը թուին անհունութեան սոյն դարաւոր դրացիք . բիւր բիւրուց մըրն է իրականութիւնն որ ի ծոց անդնդոյ կ'երեւի մէկ հազարերորդամթիւր . հոն կը թաւալին, կը սուրան, կը շողան, կը լուսաւորին աշխարհներ զորս ոչ մի

գիտակ պիտի զօրէ մեզ ցոյց տալ, և որք թերեւս յաւիտե-
նականապէս անծանօթ պիտի մնան ի միմեանց :

Բայց անտի և անդր, ինչ կայ : Արդեօք այս անհուն
ստեղծագործութեան սահմաններն կը գծին : Կայ մի կէտ՝
յորում դադարին այս վե՛ստ առատութիւնք . մարդկային
միտքն չէ կարող իմանալ իւր զարմանալի թռիչներովն իսկ
միջոց մ'ուր ամէն ինչ վերջանայ, ուր եհովահի ձեռնն, ըս-
տեղծելէ վաստակաբեկ, հանգչի վերջապէս . չկայ տեղ մը՝
ուր ոչնչութիւնը բացարձակ տէր լինի :

Ժողովրդային համակրելի մի աստեղագէտ՝ Գամիյլ Տը-
լամարտին կը լուծէ այս խնդիրն իւր գեղեցիկ մատենին մէջ .
կ'երեւակայէ յաւիտենական ուղեւոր մը, որ չուերով Երկրէս
ուղիղ գծով կը բարձրանայ միշտ լուսոյ զարհուրելի արա-
գութեամբ, այսինքն 75000 մլնն մէկ մանրերկրորդի մէջ, և
որ կ'այցելէ անծանօթին բովանդակ օթեւաններն : Հետեւիմք
իրեն :

« Երկրի վրայ եմք . դունտ մ'է որ կը ծփայ, կը թաւալի
աւելի քան տասն զանազան շարժմամբք . բայց մեք այնքան
փոքր եմք այս հողագնդին վրայ, մինչ զի ամէն ինչ անշարժ
և անյեղ կը թուի : »

« Սակայն գիշերն կը տարածէ իւր քօղն, աստեղք կը
վառին երկնից խորն . գիշերային աստղը կը փայլի յարեւ-
մուտս . Լուսինը մթնոլորտին մէջ կը ցօղէ իւր թարմ լըյան :
Չուեմք, սրանամք լուսոյ արագութեամբ : Երկրորդ ման-
րերկրորդին մէջ կը տեսնեմք լուսնային աշխարհն՝ որ մեր
աչաց առջեւ կը բանայ իւր փեռեկեալ խառնարաններն, և
իւր վայրի և ամայի ձորեր : »

« Չառնումք դադար, չկասիմք : — Արեգակն վերստին
կ'երեւի և մեզ կը թոյլատրէ վերջին հայեաց մը նետել լու-
սաւոր Երկրին վրայ : Արուսեակն կը մօտի, նոր երկիր հա-
ւասար մերոյն, կըքոտ և արագաշարժ էակօք բնակեալ :
Չկասիմք . անցնիմք Արեգական մօտէն, իմանալու համար
նորա զարհուրելի պայթիւններն, բայց շարունակեմք մեր
թռիչն : — Ահաւանիկ Հրասն իւր ընդհատեալ միջերկրական-

ներով, ծովափամբք, մեծ գետովք, այլազան ազդօք, այլանդակ քաղաքօք, իւր գործունեայ և ժրաջան բնակչօք՝ ժամանակը կը սահի և չտար երբեք դադար : »

« Ահագին հսկայն՝ Լուսնթագն կը մօտի : Հազարաւոր երկիրներ կարէ պարունակել յինքեան : Ի՛նչ արագութիւն իւր աւուրց մէջ, ի՛նչ խառնակութիւն իւր մակերեւութին վրայ . ի՛նչպիսի փոթորիկք, որպիսի հրաբուլխք, ի՛նչ ուրականք իւր անսահման մթնոլորտին ներքեւ, ի՛նչպիսի դժժոխային կենդանիք իւր ջուրց մէջ : Մարդկային շունչ դեռ չերեւիր անդ : — Թռչիմք, սրանամք ընդ միշտ : Մի այլ աշխարհ՝ քան զԼուսնթագն աւելի արագընթաց, սարօրինակ մանեկաւ մը պսակեալ կ'երեւի . երեւակայ երեւակայական մոլորակն է դա, որոյ շուրջը կը թաւալին այլազան տեսլեամբք ութ գունդեր . նոյնքան երեւակայական կը թուին մեզ անդ բնակեալ էակք : — Շարունակեմք մեր երկնային սլացումն : Ուրանոս, Նեպտոն, Նորածանօթ աշխարհներ՝ որոց կը հանդիպիմք ճանապարհայն : Այլ սլանամք, սլանամք միշտ : »

« Տժգոյն, հերարձակ, յամրագնաց, խոնջեալ կ'անցնի մեր առջեւէն մոլորեալ Գիսաւորն . բայց միշտ կ'որոշեմք Արեգակն իբր մի անհուն աստղ, որ կը փայլի ի մէջ երկնային բնակութեանց : — Միեւնոյն որոշեալ արագութեամբ, այսինքն մէկ մանրերկրորդի մէջ 75000 մլոն, չորս ժամեր բաւական եղած են տանիլ վարել զմեզ անդր քան զՆեպտոն : Բայց արդէն բաւական օրէ ի վեր կը թռչիմք գիսաւորաց հեռակէտէն, և բազում շաբաթներ կը շարունակեմք անցնիլ միայնութեանց մէջէն . կը հանդիպիմք միայն գիսաւորաց՝ որք դրութեան ի դրութիւն կը ճանապարհորդեն, սլացող սաստիկաց, երկնաքարանց և աշխարհաց բեկորներու՝ որք ջնջուած են Բնութեան մատենէն : Թռչիմք, սրանամք դեռ երեք տարի և վեց ամիս . . . : Թռչիմք տակաւին չհասած մեզ մերձաւորագոյն արեգական, մեծագոյն հնոց լուսոյ և ջերմութեան, կրկնարեգակ՝ որ միջոցին մէջ կը սաւառնի : Սիրիոսն է դա, ըստ Եգիպտացւոց Բրգաց լուսարձակ աստղն : »

« Տասն , քսան հազար տարիներ եւս շարունակեմք սոյն ուղեւորութիւնն , միեւնոյն արագութեամբ , այսինքն 75000 մղոն մէկ մանրերկրորդի մէջ : Այ՛ո՛ , հազար տարի առանց դուռ և դադար առնլոյ , անցնիմք , քննեմք մեր անցքին վերայ այն բազմապատիկ դրոսքիւններն , այն նորատեսիլ արեգակներ , զօրաւոր և հրավառ կեդրոններ . դիտեմք այն աստղեր՝ որոց լոյսն կը վառի և կը շիջանի , այն անհուն մոլորակներն , բազմապատիկ և այլազան և բնակեալ զանազան էակօք . այն բազմերփեան արբանեակներն և երկնային համանկարներն . դիտեմք և քննեմք երկնային ազգերն , ողջունեմք իւրեանց աշխատութիւնն և գործերն , իւրեանց բարքըն , պատմութիւնն , իմանամք իւրեանց նկարագիրն , դադափարներն . իմանամք և զարմանամք : Չկասիմք սակայն :

« Ահա այլ հազար տարիներ , ուղիւ գծով շարունակելու մեր ուղեւորութիւնն . ընդունիմք զգոսա , այդու զբաղիմք , անցնիմք բովանդակ արեգականց խումբերէն , հեռաւոր տիեզերքներէն , շողափայլ միգամածներէն , ծուէն ծուէն ծիրկաթիւններէն , զարհուրելի ստեղծագործութիւններէն , որք ցանգ միմեանց կը յաջորդեն անհունութեան մէջ . յապուշ չկրթիմք , չզարմանամք ի տես այն արեգականց՝ որք կը մօտին , ի տես այն աստեղց՝ որք կը թօթափին , լուսոյ արտասուաց նման յաւիտենական անդնդոց մէջ . սկանառես լինիմք աշխարհաց կործանմանց , խարխուլ երկրաց աւերմանց , նոր աշխարհաց ծննդեան , հետեւիմք դրոսքեանց անկման դէսպ այն համաստեղութիւններ՝ որք զայնս կը ձգեն . այլ չկասիմք երբեք : »


« Կրկին հազար տարիներ , տասն հազար , հարիւր հազար տարիներ , առանց դադարման , առանց ցնորման , միշտ ուղիւ գծով , միշտ միեւնոյն երեւակայական արագութեամբ : Ենթադրեմք թէ միլիոն տարիներէ ի վեր կը ճամբորդէինք . արդեօք տեսանելի տիեզերաց սահմանին հասամք : »

« Ահա սե՛ւ , անհո՛ւն միջոցներ՝ ընդ որս պէտք է անցնիլ . բայց անդ , վարն նոր աստեղք կը սլլլլան : Սրանամք դէսպ առ այնս , զհետ պնդեմք : Նոր միլիոն ամեր , նոր յայտնու-

թիւնք, նոր աստեղազարդ շքեղութիւնք, նոր տիեզերքներ, նոր աշխարհներ, նոր երկիրներ, նոր մարդկութիւնք...: Եւ սակայն, մի վախճան, մի սահմանափակ հորիզոն, մի կամար, մի երկինք՝ ուր կանգ առնումք. միշտ անջրպետութիւն, միշտ դատարկութիւն. ո՞ր եմք, ի՞նչ ճանապարհներէ ընթացանք: Անհունութեան գաւթին մէջն եմք դեռ. և ոչ իսկ մէկ քայլ յառաջացած եմք. միշտ միեւնոյն կէտին վրայ եմք: Կեցրոնն է ամէն տեղ, շրջապատն էս ոչ մի տեղ: Այ՛, ահաւասիկ կը տարածուի մեր առջեւ անհունութիւնն՝ որոյ ուսումն տակաւին չէ սկսեալ: Ոչինչ տեսանք, կը զարհուրիմք, կ'ընկճիմք, անկարող հետեւելու դէպ անօգուտ մի ասպարէզ: Կրնամք անկանիլ, անկանիլ ուղիղ գծով բաց անդնդոյն մէջ, անկանել ընդ միշտ, յաւիտեանս յաւիտենից: Երբեք, երբեք չպիտի հասնիմք յատակն, և ոչ իսկ դադարեան պիտի մօտիմք: Ո՛չ երկինք, ո՛չ դժոխք. ո՛չ արեւելք, ո՛չ արեւմուտք. ո՛չ վերն, ո՛չ վար. ո՛չ ձախ, ո՛չ աջ: Ի՛նչ ուղղութեամբ ալ նկատեմք զտիեզերս, ամէն կողմանէ անհուն է: Այս անհունութեան մէջ, աշխարհաց և արեգականց բազմութիւնք՝ որք մեր տեսանելի տիեզերքն կը կազմեն, կը նմանին արշիպեղազոսի մը մէջ մի կղզեկի. և տեւողութեան յաւիտենականութեան մէջ, մեր խրոխտ մարդկութեան կեանքն՝ իւր կրօնական և քաղաքական պատմութեամբք, մեր մտորակին կեանքն իսկ բովանդակ՝ վայրկեանական երազ մ'է լոկ: »

Թարգմ.

Տ. Ք.



Ջ Ո Ւ Ր

(Շարունակութիւնք եւ վերջ տես տետր 3)

Ջուրն՝ կենդանականութեան եւ բուսականութեան մեջ. —
 Զրոյ բնագիտական եւ տարրաբանական յատկութիւններն եւ
 զանազան երեւոյթներն քննելէ յետոյ, ոչ նուազ կարեւոր
 է ցոյց տալ անոր օգտակարութիւնն եւ պաշտօնն՝ կենդանա-
 կանութեան մէջ: Եթէ առանց օդոյ կեանքը գոյութիւն
 չունենար, առանց ջրոյ եւս ասլիլ անկարելի է. եթէ չըն-
 չառութիւնն արդիւլեւով մահն յանկարծական է, ջրոյ ար-
 բունն դադարեցնելով մահն կը պատկերածայ ընդ հուպ: Հըռ-
 չակաւոր Տօք. Թաննըր կրցաւ քառասուն օր պահել առանց
 սննդեան, սակայն ջրոյ արբունն չկրցաւ ընդհատել: Ջուրն
 կը մտնէ մեր մարմնոյն ամենանուրբ խորշերն եւ կը գրաւէ
 արեան, մէզին, մաղձին, լորձունքին, արտասուքին եւ մարմ-
 նոյ այլ նիւթոց մեծ մասն: Մեր կենսական հիւթն՝ արիւնն
 միայն տարրալուծելով կը տեսնեմք թէ նորա ծաւալին $\frac{3}{4}$ ն
 եւ երբեմն աւելին ջուրէ կը բաղկանայ: Ջուրն մեր արեան
 շրջանին մէջ կը ներմուծեմք մարսողական խողովակին եւ ըս-
 տամոքսին միջոցաւ. արիւնն իւր բաղադրութեան չափով
 ջուրն պահելով՝ մնացորդն քրտինքի եւ մէզի եղանակաւ
 դուրս կը վանէ: Եթէ կենդանի մը դադարի սակայն ջուր
 խմելէ, նորա արեան ջուրն թոքերուն մէջ օդոյ ազդեցու-
 թեան ներքեւ շոգիանալով, եւ արիւնն հետզհետէ թանձ-
 րանալով չիրնար շրջան ընել եւ այդու կեանքն կը դադարի
 այլ եւս: Փութամբ յաւելուլ թէ արեան ջուրն ոչ միայն չըն-
 չառութեամբ կը պահասի, այլ եւ արտաշնչութեամբ արտաքին
 ջերմութեան պատճառաւ: Ըսել է թէ այդ յարատեւ սպա-
 ոունն լեցնելու համար պարտիմք ջուրը խմել: Սակայն մեր
 ըմպելի ջուրն պէտք է ըլլայ մաքուր եւ վճիտ, այսինքն պէտք
 չէ պարունակել հողային նիւթեր, որդեր, փտած կենդան-
 եաց եւ բուսոց հետքեր որք կը թունաւորեն արիւնն եւ տեն-

դային հիւանդութեանց պատճառ կ'ըլլան : Ըմպելի ջուրն պէտք է զերծ ըլլայ հանքային նիւթերէ՝ զորս երբեմն կը պարունակէ երբ կը բղխի երկրի խորերէն . ջրոյ մէջ լուծեալ հանքային նիւթք են աղ , կիր , ծծումբ և երկաթ և այլք , որ երբեմն իբր դեղ կը գործածուին . երկաթախառն ջուրք կազդուրիչ են , զի երկաթն արեան բազադրութեան տարրերէն մին կը կազմէ : Ըմպելի ջուրն վերոյիշեալ նիւթերէ զերծ ըլլալով հանդերձ՝ պէտք է իւր մէջ լուծեալ ունենայ օդն . սյսպէս թորեալ ջուրն ըմպելի չկրնար ըլլալ և խիթ կը պատճառէ . հասարակ ժողովուրդն մեքենայաբար կը կատարէ ջրոյ մէջ օդ լուծելու գործողութիւնն՝ զոր կը կոչէ ջուրը ծեծել :

Ջրոյ պաշտօնն բուսականութեան մէջ համանման է այնմ զոր ունի կենդանականութեան մէջ : Բուսական խիւսն (sève) , տերեւք և ստուղք կը պարունակեն մեծ քանակութեամբ ջուր : Արեգական ջերմութեան ազդեցութեամբ խիւսն արմատէն ի գագաթ շրջան կ'ընէ , և այդու կը հայթայթէ հիւթ՝ նորածին ծիլն եւս առաւել ամրապնդելու և զարգացնելու , և դեռավիթիթ ծաղիկն վերածելու ի պտուղ : Տունկն ուրեմն պէտք ունի իւր խիւսին աճման առ որ ջուրն ամենահարկաւոր տարրն կը կազմէ : Ուրեմն ուռոգել պէտք է միշտ բուսոց արմատն ջրով՝ որ լուծելով իւր մէջ հողոյն այլ և այլ նիւթերն ի հայթայթումն խիւսին՝ արմատին նուրբ թելերուն միջոցաւ կը մտնէ բուսոց հիւսուածքին մէջ :

Ջուրն՝ արմեստից եւ առտնին տնտեսութեան մ.ջ. — Բազմազան են ջրոյ կիրառութիւնք արհեստից մէջ . յիշեմք աստ միայն շոգեշարժ մեքենայն , որ ի կատարելագործումն հասուցած է այժմեան արհեստներն և այնքան մեծ մղում տրւած է վաճառականութեան : Ի նախնեաց Արարացիք թեթեւ գազափար մ'ունէին ջրոյ շոգեոյն զօրութեան , սակայն անդիտակ էին անոր գործածութեան եղանակին : Այդ գազափար եւս մոռացութեան մէջ թաղուած էր մինչեւ անցեալ դարու կէսն՝ յորում Տընի Բարէն անուն գաղղիացի մը փորձեր ըրաւ ջրոյ շոգեոյն առանձգականութեան վրայ և

գաղափարեց շոգեշարժ մեքենային տիպարն : Սակայն այդ նախնական ձեւ այնքան անկատարեալ էր, զի շոգեւոյ զօրութեան մասին հետաքրքրութիւն մը յագեցնելէ զատ ուրիշ ծառայութիւն չունէր . ճէյմս Ուաթթ անգղիացւոյն վերապահուած էր կատարելագործել նուրբ հաշուվք Տընի Բարէնի ծրագիրն՝ որոյ շնորհիւ արհեստք և վաճառականութիւն առին անհամեմատ քայլեր դէպ ի յառաջդիմութիւն : Ծոգեշարժ մեքենայից գիւտէն առաջ մարդիկ խաղալիկ էին տարերաց . այսօր շոգեւոյ շնորհիւ կը յաղթեն այլեաց, հողմոց, փոթորիկաց և հոսանաց . Հին և Նոր Աշխարհներն կը միացնեն միմեանց հետ Յ աւուր մէջ, և ՚վ գիտէ թէ մի օր շոգեշարժ մեքենայք ստանալով նորանոր կատարելագործումներ՝ ինչ դեր պիտի կատարեն արհեստից և վաճառականութեան մէջ : Ո՞ւմ կը պարտիմք այս հրաշալիք . ոչ ապաքէն ջրոյ՝ որ կազային վիճակ ստանալով 1400 անգամ իւր ծաւալը կը մեծցնէ :

Սակայն ջրոյ հեղուկ վիճակն եւս ոչ նուազ օգտակար տարր մը կը կազմէ բնութեան մէջ արհեստից և վաճառականութեան տեսակիտիւ : Այն ընդարձակ կապոյտ դաշտերն որք կը պարզուին մեր աչաց առաջ՝ կը միացնեն հարթ ուղւով մը այն հեռաւոր երկիրներն զորս ինքեանք իսկ կ'անջատեն : Ծովային ուղին միշտ նախամեծար համարուած է քան զերկաթուղին, թէպէտ առաջնով չըստացուիր այնքան արագ հաղորդակցութիւն քան վերջնով : Սակայն ջրային ուղին մեծ առաւելութիւններ ունի որք կը կայանան հաղորդակցութեանց դիւրութեան և մեծաքանակ նիւթոց փոխադրութեան մէջ, առաւելութիւններ զոր երկաթուղին չընծայեր : Քաղաքակրթեալ աշխարհն որչափ որ ծածկուած է երկաթուղւոյ խիտ ցանցով մը, այսու հանդերձ ջրանցից պեղման մեծ մղում կուտայ : Եղրակացնելով կրկնեմք թէ՛ ջուրն թէ՛ իւր հեղուկ և թէ՛ իւր կազային վիճակաւ՝ արհեստից և վաճառականութեան հիմն ու կեանքն է :

Ջուրն մեր առտնին տնտեսութեան մէջ ամենէն աւելի ծանօթ է մեզ քան իւր այլ գործածութեանց մէջ : Խոհա-

նոցին մէջ ջուրն մեր սննդեան պատրաստութեան տարրերէն մին կը կաղմէ : Ջերմութեան միջոցաւ կը մտնէ կենդանական և բուսական սննդոց հիւսուածքին մէջ՝ զանոնք կազմողներով թէ դիւրամարսելի և թէ ախորժահամ ընելու համար : առ այս ջուրն պէտք է ըլլայ քաղցր , այսինքն չսպորուակէ օտար նիւթեր : Անոյ ջուրն մի մեծ տեղ կը գրաւէ մեր տնտեսութեան մէջ իւր լուծողական յատկութեամբ . չկայ հեղուկ մը որ ջրոյն չափ՝ օտար մարմիններ իւր մէջ լուծելու յատկութիւնն ունենայ՝ մանաւանդ բարձր բարեխառնութեամբ : Ջուրն լուծելով մեր մորթային աղտն՝ կը բանայ մեր մարմնոյն ծախտիկներն յարտաշնչութիւն , լուծելով մեր հանդերձեղինաց աղտն՝ կը շնորհէ մեզ արուեստական մաքուր մորթ մը պատուարուելու համար օդոյն խտութեանէն , առանց սակայն արգելք լինելու արտաշնչութեան , որ մեր առողջութեան էական պայմաններէն մին է :

Ի մի բան ջուրն յետ օդոյն՝ կենդանեաց և բուսոց ապրելուն և աճման , արհեստից և վաճառականութեան զարգացման ամենահարկաւոր տարրն է :

S. Վ.



ՀՈՂՄՈՒՆՔ ԵՒ ՕԴԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Դիպուածով ոչինչ կը կատարուի յաշխարհի , այլ ամէն ինչ ունի իւր օրէնքներն և կանոններ . դիպուածը միակ ապաւէնն է տգէտին : Հողմն իսկ որ այնքան անկանոն , անհաստատ և քմահաճոյ կը թուի , նա ալ ունի իւր օրէնքներ և կանոններ , բայց այդ օրինաց գիւտը նոր է և դեռ կարօտ հաստատութեան և լուսաբանութեան : Սակայն և այնպէս ջանամք գաղափար մը տալ այդ օրինաց վրայ :

Ի՞նչ է հողմն . օդոյ լայնատարած ծաւալի մը տեղափոխութիւնն : Արդ զանազան պատճառք կան այդ տեղափոխութեան , յորոց գլխաւորը են երկրազնդիս մակերեւութին

վրայ ջերմութեան անհաւասար բաժանումն , և մթնոլորտին մէջ գտնուած ջրոյ շոգւոյն յանկարծական խտացումն :

Երբ երկրի մակերեւութին մէկ մասն սաստիկ տաքնայ , օդն անգայտանալով , իւր տեսակարար ծանրութիւնը կը նըլազի և այդու կը բարձրանայ դէպ ի վերին խաւերը . մերձակայ տեղերէն օդոյ հոսանքներ այդ վերել օդոյն պակասը կը լնուն : Նոյնպէս երբ մթնոլորտին մէջ գտնուած ջրոյ շոգին կը խտանայ , պարապութիւն մը յառաջ կուգայ և օդը կը դիմէ անդ հաւասարակչութիւնը պահելու համար : Ընդհակառակն եթէ ուրեք օդոյ խտութիւնը կամ ճնշումն առաւելու , ջրոյ շոգի կը գոյանայ առատօրէն և օդը կը մլուրի դէպ ի մերձակայ տեղերն :

Ահա գլխաւորաբար այս երկու պատճառներէն յառաջ կուգան հողմունք , որք կը բաժնուին երկուքի . կանոնաւոր և անկանոն : Առաջնոյն կը վերաբերին պարբերական և հաստատուն հողմունք՝ որք մշտատեւ կամ պարբերաբար կը փոջեն և մասնաւոր անուամբ օդային հոսանքներ կը կոչուին :

Ի ծովեզերս մինչ արեգակն հորիզոնէն կը բարձրանայ , իւր ճառագայթներն կը ձգէ երկրի վրայ , հողն աւելի շուտով կը տաքնայ քան ջուրն . ցամաքի վրայ գտնուող օդն անգայտանալով կը բարձրանայ , մինչդեռ ծովային օդն աւելի ցով և հետեւաբար աւելի ծանր և խիտ լինելով կուգայ այդ բարձրացող օդոյն տեղը բռնել . ասկից յառաջ կուգայ ծովային սղոխն (brise de mer) : Երեկոյին՝ հողն ճառագայթացմամբ աւելի շատ ջերմութիւն կը կորուսանէ քան ջուրն , ցամաքի օդն կը պզղի և խտանալով կը հոսէ ի ծով , որոյ օդն ալ ըստ կարգին կը բարձրանայ . ահա երեկոյեան կամ ցամաքին սղոխին պատճառն : Այս երկու հողմունք կանոնաւորապէս ամէն առաւօտ և երեկոյ կը փջեն ծովեզերայ վրայ :

Նմանօրինակ պատճառաւ մը երբ ձմեռն ի կեդրոնական Ասիա լարեխառնութեան նուազակէտն և ճնշման առաւելակէտն հասած է , դէպ ի հարաւ , այն է ի Հնդկական Ովկիանոս՝ Հիւսիս-Արեւելեան հոսանք մը յառաջ կուգայ , մինչդեռ ամառն սաստիկ տաքցած և ճնշումը նուազած լինելով ,

հողմունք հակառակ ուղղութեամբ՝ այն է Հարաւ-Արեւմուտքէն կը փչեն . ահա այս կանոնաւոր օդոյ հոսանքներն են որ Մոսսօն կը կոչուին և տարւոյն վեց ամիսը ցամաքէն ի ծով և վեց ամիսը ծովէն ի ցամաք կը փչեն Հնդկական Ովկիանոսին և Հնդկաստանի մէջ :

Այրեցեալ գօտւոյն տակ արեգական կիզիչ ազդեցութեամբ երկիրը սաստկապէս կը տաքնայ , և մթնոլորտն իւր հաւասարակշռութիւնը կը կորուսանէ . հողին մօտ գտնուող օդոյ խաւք առաւելապէս տաքնալով կը բարձրանան և վերել կը հոսանք մը կը կազմեն . երկու բեւեռներէն զոյգ մը հոսանքներ հողին երեսէն քերելով կը դիմեն այդ պակասը ընուլ , և հասնելով Հասարակածին տակ կը տաքնան , կը բարձրանան և վերին խաւերէն յետս դէպ ի բեւեռս յետագարձ հոսանքներ կը կազմեն : Այս ստորին հոսանքներն են որ կը կոչուին Արեւադարձի հողմունք (Vents alizés) և լայնութեան 40° էն 50° աստիճանաց միջեւ մասնաւորապէս զգալի կը լինին :

Բայց այդ հոսանքներ ճշդիւ Հիւսիսէն կամ Հարաւէն ի Հասարակած չեն փչեր , այլ Հիւսիսային կիսագնդին վրայ Հիւսիս-Արեւելքէն ի Հարաւ-Արեւմուտք և Հարաւային կիսագնդին մէջ Հարաւ-Արեւելքէն ի Հիւսիս-Արեւմուտք : Այս խոտորման պատճառն ալ երկրիս թաւալումն է , որով մինչ Հասարակածին վրայ գնդիս ո և իցէ մէկ կէտն 416 մղոն արագութեամբ կը շարժի , լայնութեան 40° աստիճանին վրայ այդ թաւալման արագութիւնը 319 մղոնի կ'իջնէ , իսկ ի բեւեռս զերօյի , այն է չկայ թաւալում : Արդ օդն որ 40° էն ի Հասարակած կը փչէր , իւր անցած տեղերու արագութենէն նուազ արագութիւն ունենալով ետ կը մնայ , հետեւաբար կը խոտորի յԱրեւմուտս :

Ահա սոքա են մեծագոյն օդային հոսանքներն . բաց ի սոցանէ կան նաեւ երկրորդական կանոնաւոր հողմունք որ տեղական պատճառաց արդիւնք են և փոքր տարածութեան մը վրայ կը փչեն . նաեւ կան հողմունք որ մեծ մասամբ զանազան երկրորդական պատճառներէ յառաջ կուղան , կը փը-

չեն ընդհանրապէս բարեխառն և սառուցեալ դօտուոց տակ և որոց կանոնք դեռ բոլորովին չեն պարզուած :

Ներսիսայի հիւսիսային մասին մէջ ընդհանրապէս Արեւմտեան հողմն սովորական է, իսկ հարաւային մասին մէջ՝ Հիւսիսայինն : Այն հողմն որ ծովու վրայէ կ'անցնի, անձրեւ կը բերէ . այս պատճառաւ Արեւմտեան հողմն՝ որ Ովկիանոսէն կը փչէ, Ներսիսայի հիւսիսային և արեւմտեան մասանց վրայ կը բերէ զովութիւն և անձրեւ . իսկ հարաւային մասին վրայ, որպէս ի Պոլիս, Հարաւային հողմն՝ որ Միջերկրականէն կը փչէ, անձրեւ կը բերէ ընդհանրապէս :

Գրեթէ միշտ կը պատահի որ այդ զանազան հողմունք միմեանց կը հանդիպին . ահա այդ ուղղակի կամ առ ի շեղ հանդիպումէն յառաջ կուգան Մրրիկը, Փոթորիկը և Ուրականք : Ի սոցանէ Պտուտամրրիկ (Cyclone) կոչուածներն մանաւանդ, որ Այրեցեալ դօտուոյն տակ յաճախ տեղի կ'ունենան, կործանիչ զօրութիւն և սաստկութիւն ունին : Սոքա ընդհանրապէս 100 էն 120 մղոն տրամագծով օղակներ են, որոց շրջապատ օդն ժամը 50-60 մղոն բոլորական արագութեամբ կը շարժի, մինչ կեդրոնական մասը բոլորովին հանդարտ է, և կը յառաջանայ ժամը մինչեւ 90 հազարամէթր արագութեամբ, աւերելով և տապալելով ճանապարհայն ինչ որ գտնէ քաղաք, գիւղ, բերդ կամ նաւ :

Արդի Մէտէորաբանութիւնն այդ սոսկալի երեւութից ուսումնասիրութեամբ կարող է այսօր մի քանի օր յառաջագոյն գուշակել նոցա երեւումն և ըստ կարելոյն զերծ պահել մարդկութիւնն այդ կործանիչ պատուհասից աւերումներէն, մանաւանդ նաւարկուներն՝ որք ամենէն աւելի ենթակայ են նոցա :

Գիտութիւնն սակայն դեռ ունի լուսարանել օգային հասանաց մի քանի մթին կէտերն՝ ընդ որս հողմոց այլ և այլ բարձրութեանց մէջ ունեցած զանազան ուղղութիւններն, որովք պիտի կարենամք մանաւանդ վերջերս ստացուած փորձերով օգաջու և օդանաւորդ լինել ամենայն դիւրութեամբ :

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

Երկայնակեաց անասունք. — Անընտել անամոց կենաց երկարութեան մասին թէպէտ յոյժ սակաւ ծանօթութիւններ քաղուած են, այսու հանդերձ այսօր հաստատուած է որ կէտք և փիղք դարուց շարք մը կը բոլորեն: Կը պատմուի թէ երբ Մեծն Աղեքսանդր յաղթեց Հնդկաց Բորոս թագաւորն, գերի վարեց հսկայ փիղ մը՝ որ քաջաբար կռուած էր իւր դէմ և ապա ի նուէր Արեգական ազատ արձակեց զայն՝ անոր սրունքին մետաղեայ մանեակ մ'անցընելէ յետոյ: Երեք հարիւր յիսուն տարի վերջը գտնուեցաւ սոյն փիղը, որ դեռ անաբատ կը կրէր Աղեքսանդրի արձանագրութիւնը: — Կիտաց տարիքն ստուգուած է ժանիքներու շարքէն, որմէ տեսնուած է թէ կէտք շատ անգամ 3-400 տարին կը բոլորեն: Կը կարծուի իսկ թէ Կրեայն չորս հարիւր տարի կրնայ ասլիլ, սակայն այս դեռ ևս ստուգութեան կը կարօտի:

Աշխարհի քերքք. — Կը կարծուի թէ աշխարհիս վրայ կան 35,000 զանազան լրադրեր և պարբերական թերթեր, այն է իւրաքանչիւր 28,000 հոգւոյ մէկ հատ: Ի սոցանէ 20,000ն Եւրոպայի մէջ կը հրատարակուին և Գերմանիա կը գրաւէ առաջին կարգն իւր 5,500 թերթերով, որոց 800ն օրական են. Ֆրանսա կը յաջորդէ անոր իւր 4092 թերթերով, իսկ Անգլիա Ֆրանսայէն 100 սակաս: Շատեր պիտի զարմանան լսելով որ Ասիոյ մէջ գտնուած 3000 թերթերէն 2000ը Ճաբոնի մէջ կը հրատարակուին. ահաւասիկ երկիր մը՝ զոր եթէ իրաւամբ իւր թերթերէն դատելու լինինք, հսկայաքայլ յառաջդիմութիւն ըրած է: Ափրիկէ ունի 206 թերթեր, իսկ Աւստրալիա 700: Գալով շրջաբերութեան, Բարիզ՝ որ Լոնտոնի կիսոյն չափ միայն բնակիչ ունի, կը սպաւէ 1,100,000,000 հատ. իսկ Լոնտոն միայն 1,017,000,000:

Անհամեմատելի են այս թիւեր մեր թերթերու սպաւման թուոյն հետ, որ այդ անհաշուելի յայտարարին վրայ յոյժ աննշան համարիչ մ'եւեթ կը կազմէ: